


Л. Чертежи к проекту

Мир - Чист
искусственным способом



5 OCT 2011

Վ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՀԱՅ-ԱՐԱԲ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ


Պատրաստուած Հայ Երիտասարդաց Ընկերակ-
ցութեան Գրական Մասնախումբի Վարչութեան
Խնդրանօֆ



ՊԵՅՐՈՒԹ

1935

ՏՊ. «ՎԱՀԱԳՆ»



925)

31

Վ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՀԱՅ-ԱՐԱԲ

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

Պատրաստուած Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան Գրական Մասնախումբի Վարչութեան
խնդրանօֆ



ՊԵՅՐՈՒԹ

1935

ՏՊ. «ՎԱՀԱԳՆ»

13-28223

- 9 AUG 2013

15818

ՀԱՅ-ԱՐԱԲ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ



Դրական պատիւ մը կը համարեմ, առաջին անգամ ըլլալով հայերէնով արտայայտուիլս՝ երիտասարդ ուժերու առջեւ, որոնց վրայ պիտի կոթնի նորահաս հայ սերունդը, իր նոր պէտքերով և բազմածաւալ կարիքներով։

Եւ ինչպէս չխօսիլ այն գլխաւոր հարցին շուրջ, որու մասին ամէն պատասխանատու անձ կը մտահոգւի, բայց գրեթէ ոչինչ կ'ընէ արդիւնաւորելու համար որովհետեւ հայը կարծես միշտ եղած է զգացումով լճացած, փիզիքապէս իր տոկուն պատեանին մէջ մեկուսացած և անշուշտ իր աշխարհագրական վայրէն ազգուած, միայն այլասերումի ճամբով իր շաւիդէն դուրս ելլելով, փոխ յարաբերութիւններ հաստատած է։

Յարաբերութեանց բոլոր ձեւերը ուսէ վայրի մէջ օգտագործելու համար, պէտք ունինք այբբենարանէն սկսելու և կնճուտ, ինչպէս նաև համբերատար դաստիարակութեամբ, նախ պէտք է ըմբռնենք յարաբերութեանց իմաստը և ապա մղուինք լուրջ գործնականութեան։

Յարաբերութիւնը՝ գոնէ երկու իրերու, երկու անձերու կամ երկու տարրերու՝ մէկը միւսին հանդէպ վերաբերելու նկատումն է։

Օրինակի համար, երկու եղբայրներու յարաբերութիւնը բնութեան օրէնքէն բխող եւ մարդկային

65596-67



օրինաշարքին ենթակայ բարեկամութիւնն է, այսինքն
մէկ հոգի երկու մարմնի մէջ:

Երկու տարրերու բարւոք յարաբերութիւնը փո-
խադարձ սէրն է (այսինքն բնական օրէնքներու թե-
լադրած եզրը), սակայն երկու տարրերուն, որոնք ի-
րարու հանդէպ կը փափաքին բարիք ընել (այսինքն
կատարեալ իմաստով, բարոյական, նիւթական և այլ
շահերու պաշտպանում, իսկ չարիքի արգիլում):

Համքարական ողին (esprit de corps) որ այտ
երկրին մէջ արաբ եւ հայ տարրերով կը կազմուի, լը-
ռիւ յարումն է հանդէպ նոյն իրաւունքներու, նոյն
առաւելութիւններու և նոյն ընդհանուր շահերու: Բը-
նական է, որ համքարական ողին կը կարչի տկարը՝
քան աւելի հզօրը եւ այդ անժխտելի տէսակէտն է, որ
կը պարտադրէ մեղ՝ սերտ յարաբերութիւն մշակել բոլոր
այն տեղացի ցեղերուն հետ, որոնց երկիրները՝ յետ
պատերազմի անողորմ շրջանը, իբր երկրորդ և որ-
դեղրական հայրենիք նշանակուեցաւ մեղ: Բնական
ձգտում և իրական պէտք մըն է, միանալով աւելի զօ-
րաւոր դառնալը և որմէ խուսափիլը մահուան շուրջին
տակ պատսպարուիլ կը նշանակէ:

* * *

Արդիւնաբեր յարաբերութիւն մշակելու համար,
պէտք է մօտէն ճանչնանք մեղ շրջապատող տար-
րերը՝ որովհետև ոչինչ կը սիրուի, եթէ չճանչցուի:
Բնազդով, ատելութիւնը կը վերածուի համակրանքի,
անաշառ ըմբռնումէ մը յետոյ:

Ուրեմն դասաւորենք:

1.— Որո՞նք են արաբ տարրի յատկութիւննե-
րը և թերութիւնները:

2. Ի՞նչ ըրինք կամ պէտք է ընենք, այդ տարրին ժօտենալու համար:

Արաք տարրը: Անշուշտ, խիստ լայն նիւթի
մը մէջ միսրանուած պիտի ըլլանք, եթէ ցանկութիւնը
ունենանք պատմականը ընելու այն բաղադրեալ տար-
րին, որ թէպէտև արաբախօս է, բայց կուզմուած է
հիմնական բազմաթիւ ցեղերու բնկորներէն, ինչպէս՝
Հոռվմէացի, Փիւնիկեցի, Հիթիթ, Արամէացի, Ասորի,
Գաղգիացի, Հայ, Եղիպատացի, Պարսիկ, Հնդիկ, Արաբ-
իացի, Գերմանացի, Ֆրանսացի և լին. և լին.

Օրինակի համար: Արաբախօս և կոտարեալ Լի-
բանանցի են գրասենեակի մը 16 պաշտօնեաները: Գի-
տէք թէ քանի՞ որոշ ցեղերու կը պատկանին անոնք: Ա-
սորի, Ալպանացի, Հայ, Պարսիկ և Ափրիկեցի: Ա-
նոնց մէջ գտնուող միայն մէկ հատիկ Հայը պահած է
իր մայրենի լեզուն, իսկ միւսները հաղիւ լսած են իր-
ենց ծագման մասին: Բոլորն ալ թէպէտև կը կոչուին
«Տեղացի»: — այսուամենայնիւ, արաբ տարրը, յաղ-
թական մուտքով, Դրդ գարէն ի վեր գերիշխեց միւս
բոլոր տարրերուն վրայ և պարտազեց իր լեզուն ու
կրօնքը: Սուրբ ուժով լուծեց զանազան քաղաքակըր-
թութեանց ազդեցութիւնները: Սալահէտին Այուպին
յաղթեց խաչակիրներուն, բայց չկրցաւ անոնց հետքե-
րը բոլորովին ջնջել, այնպէս, որ բուն Արաբիստանի
ցեղերուն և այս երկրի բնիկներուն մէջ աչքառու զա-
նազանութիւնը երթալով կը շեշտուի:

Պատմական փայլուն էջեր ունին այս երկիր-
ները, բայց այդ պատմութիւնը իրենց աշխարհագրա-
կան սեփականութիւնն է եւ ոչ ազգային:

Poseidon չ'աստուածը Փիւնիկեցիներունն է, Astarte և Հռոմէացիներուն և «Պարալ» ը Փիւնիկէին էր՝ բայց Հռոմէացիներուն օրով: Եթէ զանց առնենք Սիւրիոյ պատմութիւնը մինչև Քրիստոնէութիւն, այսինքն, Եգիպտական, Հիթիթական, Ասորական, Բաբելոնական, Պարսկական, Սելձուկեան, նոյնիսկ Հայկական այն պատմական մասերը, որ կը պատկանին այս երկրամասին, կրկին պիտի տեսնենք, որ մինչև 551 թուականը, Հռոմէացիք դեռ կը վերիշխէին:

Յետոյ, հեռաւոր կամ զրացի իշխաններ ու կայսրեր կուգան և կ'անցնին: Միայն 635 էն ի վեր Սիւրիոյ Պատմութիւնը կը կապուի իսլամական պատմութեան հետ և Օմմիատ Խալիֆաներուն օրով (705) կը շեշտուի արաբական վերիշխանութիւնը՝ Եգիպտական խառնուածքներով, մինչև (909—1172) որ Տիրու Seldjoucides ները կը տիրապետեն: Այս վարչաձեւին տիրապետութեանը ժամանակ, արաբ խմբումը միայն մասնակիորէն կրցաւ այլափոխել:

Արաբերէն լեզուն մնաց մնամասնութեան բարբառը: Բայց նկատելով այդ լեզուին խակական ցեղաշին լեզու մը չըլլալը և արդի պատմութիւնովն է, որ տեղացիները շօշափելի հայրենիքներ կը կազմեն, 1926 ին, Լիբանանցի երեսփոխան մը կը յայտարարէ պաշտօնական բեմէն թէ՝ «մեր լեզուն ո՞րն է»: Նոր հայրենիք մը, որ հիմնուած է 17 տարբեր ցեղերէ, կը ընայ իր ազատ լեզուն որդեգրել: Երեսփոխանը զանց կ'առնէր թէ՝ երբ մօտաւորապէս 14 դար լեզու մը տիրապետէ, այդ լեզուն վերջնականապէս արմատացած կը համարուի:

Եւ ինչո՞ւ չըլլայ արաբերէն պատկերազարդ եւ ճոխ լեզուն այս երկրին պաշտօնական բարբառը: Անշուշտ լսած կամ սորված էք արաբերէն քերականուա-

թեան հարստութիւնը և վայելած իր պատկերալի ոճը: Արաբ գիտուններ եւ զրոյններ՝ արժէքաւոր գործեր արտադրած են, որոնք հիացումով կը կարդացուին: Բազմաթիւ գրուածքներ թարգմանուած են օտար լեզուներու և Գուրանը (Coran) արաբերէն բարբառին գոհարը կը համարուի:

Արաբները նոյնիսկ կրթուած վայրերու մէջ կրցան տալ փիլիսոփաններ, գրագէտներ, տիբլօմաթներ և գիտուններ և այսպէսով շեշտեցին իրենց տոհմային կարողութիւնները եւ արեւելեան պայծառ մտածելակերպը: Պէտք է ընդունիլ, որ ցարդ աւելի արտաքին երկիրներու մէջ՝ արաբ միտքը սրտայայտուած է, քան թէ իրենց ծննդավայրին մէջ: Պատճառը հասկնալի է: մինչև այսօր արեւելեան երկրամասներուն մէջ, ոչ միջոց եւ ոչ ալ աճելու վայր կը գտնէր ուեէ բացառիկ ուժ կամ մտային կարողութիւն:

Իբր քաղաքակրթութիւն՝ արաբները ունին մեծ մասամբ իրենց անունը կրող սովորութիւններ, որոնք մինչեւ հիմայ իբր պարծանք բաղդատութեան կը դրվին եւրոպական քաղաքակրթութեան հետ: Արաբական հիւրընկալութիւնը, զթութիւնը, ասպետական ողին, ներողամտութիւնը ևլն. առակի տեղ անցած են ամէն առջ: Արդեօք ծայրահեղութեան գացած կ'ըլլալան, եթէ ըսենք թէ «երբ արաբական քաղաքակըրթութիւնը խղճի վրայ հիմնուած է, եւրոպականը վայելքի մէջ միայն կ'արմատանայ:»

Արաբ գեղարուեսար իսիսա փայլուն անցեալ մը ունեցած է և տակաւին ալ կը վայելէ համաշխարհաշին գնահատում: Թէպէտե անոնք չունին անդրիագործութիւն (art statuaire), սկալայն և այնպէս իրենց նըկարչութիւնը և քանդակագործութիւնը կը բաղկանայ գիրքերու գեղազարդութեանց մէջ, որ կը կազմէ արա-

ծեզւուած նրբագոյն արուեստը: Սակայն, արաբ-ները փայլեցան ճարտարապետութեան մէջ, նախ աղ-ղըւած Հռոմէացիներէն ապա Բիւզանդիոնէն: Իրենց ճար-տարապետութիւնը ունի մասնաւոր հմայք մը: Բազմա-թիւ կամարներ, խիստ զարդարուած ողնոյցներ և կա-տարեալ ճոխութիւն զարդարական հիմնարկէքներու: Դամակոսը, աւելի քան ուրիշ վայրեր, պահած է ա-րաբ ճարտարապետութեան հմայքը և այժմ կը կազմէ իր վաճառականութեան կարեւոր մէկ մասը:

Ահա խտացած ամփոփումը ցեղի մը արժանիքին, ամփոփում մը՝ որմէ անմիջապէս կրնանք եզրակացնել, որ կը գանուինք ժողովուրդի մը մէջ, որուն յատկու-թիւններէն կրնանք անդիմելիօրէն օգտուիլ:

Բայց դժբաղդաբար պէտք է ընդունիլ, որ ցարդ ոչ օգտուեցանք, ոչ օգտագործեցինք եւ ոչ ալ գնահա-տեցինք, որովհետև լճացումէն կ'ախորժինք եւ օտա-րականի հոգեբանութենէն թօթափիլ բնաւ չենք բաղ-ձար:

II

Հայերը ի՞նչ ըրին արաբ տարրին մօտենալու համար: Հոգեբանական վանողութիւնը ընդհանրապէս կը տիրապետէ օտար տարրերու միջնեւ: Այդ վանողու-թիւնը՝ յաջողութեան ուժին կրնայ վերածուիլ միայն մէկ միջոցով, որն է բարւոք փոխ յարաբերութիւնը: Եթէ զաւակ մը ունիս և ան քեզմէ հեռու մնալէ յետոյ, քովդ կը վերադառնայ, դուն չունիս այն ուժեղ քա-շողական կապերը, զոր ունի այն ծնողքը, որ մտեր-մացած է իր զաւկին: Մենք ձրիաբար կ'ըսենք. «Ա-րաբին նման շահախնդիր»: Անոնք կ'ըսեն նոյնքան ձրիաբար. «Հայու նման զեղծաբար, չար խառնակիչ,

խաբերայ ևն...»: Եզրակացնենք ուրեմն, որ եր-կու տարրերն ալ ընաջնջուելու արժանի են: Որքան որ զիրար չճանչնան բաւարար կերպով ոչինչ կրնանք ը-նել, քան խորհիլ թէ՝ «Ամէն ազգ ունի իր սեփական արժանիքը և թերութիւնները, որոնք կապ ունին վայրի, կլիմայի բազմատեսակ երկրորդական ազդակ-ներուն հետ: Տեսէք սա անխորհուրդ օտարականը որ կ'ըսէ. «Աղտոտ երկիր, վատ ցեղ, վայրենիներու միջավայր» և տասը տարի նոյն «վայրենի» երկրին մէջ ընակելէ յետոյ, կը կարչի անոր ու կը պաշտպա-նէ իր նախապէս ատածը:

Հոգեբանական վանողութիւնը աւելի ընական է հիւրընկալներու մօտ, քան թէ հիւրերուն, որովհե-տեւ անոնք իր սեփականատէրեր, աւելի ազատ մը-տային ցոլականութիւն ունին — ցոլականութիւն մը որ մայրենի սեփական հողէն անզգալի ճնշումներ կ'ստանայ, եթէ հասկացողութիւնը չտիրապետէ իրենց արտայայտութեանց մէջ:

Հայերը մեծ ազգի մը բեկորներ, վերէն կը գի-տեն իրենց հաւասարները և շատ ցածէն հիացման շար-ժումներ կ'ընեն իրենցմէ քիչ մը աւելի բախտաւորնե-րուն:

Կ'զգաք տարբերութիւնը, երբ կ'ըսեմ, ահա արաբ գեղարուեստական արտադրութիւն մը, ի դէմ եւրոպական նոյն ձեւի արտադրութեան: Անմիջական և ընզղական որոշումը կը տրուի: Մէկը վար, շատ վար, իսկ միւսը վեր, շատ աւելի վեր: Խնամքով քն-նեցի՞ք. երբեք, կամ մակերեւոյթային: Բաղդատա-կան դատողութիւնը զրեթէ միշտ ենթակայ է ընազ-դական դատողութեան: Ի՞նչ վտանգաւոր կացութիւն է այս, եթէ զարմանումի մասին չմտածուի: Մեր եր-կիրները գտնուած ժամանակ, արաբը վայրենի ազգի

մը տեղը կը բռներ մեր հասկացողութեան մէջ։ Յետոյ ան վերածուեցաւ աննկարագիր եւ վատ արարածի մը իսկ հիմայ աւելի մատչելի կը գտնենք։ Թէ վաղը, երբ դեռ աւելի մօտէն շփման մէջ մտնենք, հարազատ եղածօր տեղը պիտի գրաւէ։

Մենք այս տեսակէտով ոչինչ ըրինք, մոռնալով որ վանողական հոգեբանութիւնը մեզի կ'իյնայ փառատելը։ Արաբը պէտքը չզգար իր երկրին մէջ մեզի մօտենալու և չմօտենալով կ'ատէ մեզ։ Կ'ատէ՛ մեզ և գուցէ իրաւունք ու ունի։ Մենք կրնանք երեւոյթապէս գոնէ իր հացը բաժնուելու, իր քաղաքական հաւասարակշռութիւնը կորսնցնելու, ամէն ձեւով մրցակիցներ ըլլալու և իր բոլոր իրաւունքները կաշկանդելու։

Ան պէտքը չզգար հասկնալու թէ՝ հայը, հոս, իր ֆիզիքական չարքաշութեամբ, իր սերունդային հաստատ դիմագծով, իր հայրենասիրութեան ոգիով, իր աւանդութիւններուն և տոհմային սկզբունքներուն կառչելով, իր մտային բոլոր դիմագծով, իր գեղարւեստասիրութեամբ, արուեստի մէջ իր ցոյց տուած ճարպիկութեամբ եւ վաճառականական բնական խելահասութեամբ, Սիւրիոյ բարձրացման հիմնական ազգակներէն միկը պէտք է համարուի։ Ան, առանց պրապտումի կ'ըսէ։ «Հայը ինձ հետ կը մրցի, կռուազանէ, եղբայրասպան է, համայնավար է, գող է, հնչակ է, դաշնակ է, չար դիմակ մը ունի ևն։ ևն։»

Մէկը ինձ կը յայտարարէր թէ «հայը սկսաւ դըրամը կեղծել...»։ Ուրեմն կը ճանչնա՞ք կեղծարարը է «Ոչ, բայց ո՞վ պիտի ընէ այդ չարաշահութիւնը, եթէ ոչ ամէն միջոցի դիմող հայը»։ Միւսը կը պնդէր թէ՝ «Այս արկղը միայն հայը կրնայ բացած ըլլալ, որովհետեւ միայն ան կարող է ծայրահեղ չարութեանց։ Երբորդ մը գիշերով կը պոռար. «Օգնութիւն,

օգնութիւն, գողը կը փախի, հայ մըն է։ Մեր երկրին մէջ անոնց հաստատուելէն ի վեր գողութիւնները շատցան։» Սակայն հոգ չէ թէ՝ գողը բռնուելով տեսնըւի թէ ան հայ մը չէ։ Երբ հաւի մը համար երկու հայու միջև կոփւ մը պատահի կ'սկսին ըսել. «Հնչակ և Դաշնակ իրար ջարդեցին...» Ու երբ մարդասպանութիւն մը պատահելու ըլլայ, նորէն կը գոչեն. «Փնտուեցէք հայը։» Վերջապէս անվճար արտայայտութիւններ, Որովհետեւ բնազդային ուեէ մօտակայ շահէ գուրկ։ Այս տեսելակերպը խիստ հասկնալի պէտք է ըլլայ մեզի համար։

Երիտասարդներ, Զեզի կը մնայ հոգեբանական վանողութիւն դէմ պայքարիլ։ Արդեօք ձեր անհատական, կամ հաւաքական միջոցներով դարմանեցի՞ք այս վտանգաւոր կացութիւնը։ Զեմ կարծեր։ Գոնէ մեզմ ձայնով հասկցուցի՞ք մեր բախտի եղբայրներուն թէ՝ հայը կրցած է մինչև 20 րդ դար անբիծ ազատել իր ցեղն ու դրօշակը, եւ երկրագունդի կարեւոր կայաններուն մէջ իսպառ դնել իր արժանիքը։ Երբ ան կըրցած է տալ Պուլկարիոյ 2 կայսր, 11 թագաւոր Բիւզանդիոնին, զրագէտներ ամէն լեզուով երկեր արտադրող։ Ի մէջ այլոց Հասուններ, Մազատիսներ, իսհակներ, տօքթ. վարդապետներ ելն, որոնք այս վայրին մէջ, տեղական բարբառով մասնակցած են արաբական զրականութեան բարձրացման։

Երբ նեղ օրերուն ներիոյ մէջ, մեր եկեղեցիի խորանը եղբօր մը նման, մօրանիին հետ բաժնելը կարողացած ենք, երբ ամէն մարդի մէջ հայ գրադէտաները, արուեստագէտն ու գեղարուեստագէտը, ճարտարապետը, գործաւորը և հայ կամբը աշխատանքի անխոնջ տոկունութիւնով եւ լաւագոյն սկզբունքներու ծառայելով։ Սիւրիոյ եւ Լիբանանի մէջ ևս անգին տարր մը կը կազմեն՝ երկրին տնտեսական, բարոյա-

կան եւ նոյն իսկ քաղաքական մարդին մէջ, հայը պէտք չէ դատել մասնաւրութիւններէ: իրենց եւ բռլոր ազգերու նման, մենք ալ ունինք դատապարտելիներ ու պէտք է դիտուին գոնէ կէս դարու մարտիրոսութեան ազգեցութիւնը նկատի առնելով և արժանանան մեղմացուցիչ պարագաներու:

15 տարի է որ որդեգրումի արժանացանք, տակաւին ժամանակը չեկա՞ ըսելու մեր եղբայրներուն թէ՝ մեր ցեղի բեկորները որ խաչակրութեան օրով հոս ձգեցինք, ցարդ ցեղային յատկութիւնները որոշապէս կը պահեն: Ահա Զկորդացի գիւղացիները, Պարրիի ժողովուրդը: Անոնք դեռ եղրօր պէս մեզ կը նմանին: Զկորդացի կոչել, աշխատասէր եւ քաջ ըսել է:

Յիշեցուցի՞ք թէ՝ ձէպէլ Պարրիի մէջ, մեր 13 վանքերը դարերով պահեցին հայերէն մակագրութիւնները:

Արդեօք աշխատեցա՞ք համոզելու, որ մեր բազմաթիւ լաւ յատկութիւնները՝ որոնք կը գերազանցեն մեր թերութիւնները, իրական վստահութիւն պէտք է ներշնչեն շուրջերնիս գտնուողներուն:

Ապա ձգեցինք որ բախզը մեզ ինքնաբերաբար ժպտի: Բայց ան ներկայ չէ հոն, ուր զի՞նք փնտող և տիրապետող չգտնայ:

Ալ աւելին: Լայնօրէն ցուցադրեցինք մեր ազգային ժամանակաւոր թերութիւնները: Մեր ներքին լուսացքները նոյն իսկ, շատ անգամներ աղմկալից կերպով կատարեցինք և մեր անհամերաշխութիւնը բերնի ծամոց ընել տուինք, ինչպէս, որ միզրոպ մը կրնայ համաձարակ պատճառել մեր անհոգութեամբ ու չնշին ախտերով անախորժելի ու անբաղձալի դարձանք:

Կրնայի՞նք դարմանել այս վասակար կացութիւնը:

Հայ կրանիթեայ կամքէն ոչինչ կը վրեպի: թէ միայն այդ կամքը արթննայ և ուզէ ուղղութեան մը ենթարկուիլ: Հոս պէտք է յիշեցնեմ թէ՝ մեր թերութիւնները մաս կը կազմին, մեր ճկունութեան պահասին՝ գաղափարական, քաղաքական և կրօնական մարզերուն մէջ:

Կը զիտէ՞ք թէ՝ Գերմանիան նախկին ներկիցի մը կը հատեւի, զրեթէ կուրորէն, զանց առնելով անդ հատականութիւնը:

Կը տեսնէ՞ք թէ քանի՞ տարիէ իվեր պահպանողական Անդլիացին ինչպէս կը հնազանդի, աշխատաւորական թիւի պիտ Մաքտոնալտին, որը իր ճկուն կեցուածքը գործածեց, օրուան պէտքերու ուղեգծին համաձայն:

Իսկ մենք, մեր հաւաքական ուժերը՝ կորսնցուցինք, մեր մեծերուն շուրջ չհաւաքուելով և զանոնք չզօրացնելով:

Կաթողիկոսը ո՞վ կ'ըլլայ, գաւառականը ո՞վ կը ներկայացնէ, Քաղաքականի անդամները ովքե՞ր են, և ահա ազգային իշխանութեանց բարոյական ուժերը անզիտանալով կը տկարացնենք, կը չէպոքացնենք և հետեւաբար բոլոր մեր շահեկան հիմերը կը քանդենք:

Բաղձալի տարր մը դառնալու համար, նախ պէտք է ուրեմն համոզուինք և սորվինք կարգապահութիւնը յարգելը՝ երկաթեայ discipline ով մը, որը մեր անձէն պէտք է սկսի:

Այս տէսակէտով կրնանք մէկէ աւելի օրինակներ առնել հրեայ ժողովուրդէն, որը աշխարհի չորս ծագերուն ցրուած և համակերպած է այլատեսակ ազգերու պահանջներուն: Ան կը յաղթէ իր գաղափարական միաբանութիւնով ու կարգապահութեամբ: Ոչ մէկ զիմադրական ուժ կը վրդովէ իր խոր հաւատքը, ուր որ ալ ըլլան եւ որքան ալ փոք-

ըամասնութեան պատկանի, ան կը տիրապետէ գրեթէ ամէն մարզի մէջ:

Յ միլիոն հրեան, 80 միլիոննոց Դերմանացիները գերի դարձուցած էր: Բոլոր մեծ տէրութիւններուն մէջ, երբ ճակատագրական որոշում մը տրուի, հրեան իր տէսակէտը գերազանցել տալու միջոցը գիտէ:

Հայու մը համար անհրաժեշտ է անզամ մը Պաղէստին երթալ և այցելել իսրայէլացիներու երկիրը (Eretz Israel) եւ հաւանաբար բուժուած կը վերադառնայ:

Պիտի առարկէք, որ անոնք ալ ուր որ գացին անքաղձալի դարձան: Այո՛, բայց անոր պատճառները տարբեր հողի վրայ կը գտնուին: Շահամոլութեան արմատը ունեցող բոլոր ախտերը մենք չունինք և բնդիկառակը կը պարծենանք ասպետական մեր բարձը հոգիով:

Համակրելի դառնալու նախնական պայմանը՝ մէկ դիմագիծ ունենալն է և այդ ունենալ ցանկացողը ներքին կարգապահութեամբ կ'սկսի:

Ինչ գաւանանքի ալ պատկանած ըլլանք, պէտք է զօրացնենք մեր կրօնական ու ազգային իշխանութիւնները, մէկդի զնելով անհատական եւ բարդիական ձղճիմ հարցերը: Միակ այդ ճամբով է որ պիտի կարենանք մեր թերութիւնները և վտանգաւոր կացութիւնը բարեփոխել:

Օրինակ առնենք համայն Լիբանանցի ժողովուրդէն, որը անվերապահօրէն իր բարոյական յենարանը նշանակած է մարօնի Պատրիարքը: Ֆախրի Պարուաթի նման իսլամ լիտր մը, Պրքէրքէ երթալով յայտարարեց. «Մենք կը հաւաքուինք Զեր շուրջ, միայն Զեր վրայ կեղրոնացնելու համար մեր բոլոր կարողութիւնները, որպէսզի Զեր միջոցաւ այս երկրին կամքը աւելի լսելի դառնայ:» Ասոր իբր հետե-

ւանք, մարզպանները, զօրավարները, ծովակալները, հանրապետութեան նախագահը եւ պետական քարտուղարը՝ որոշում մը կեղրոնացնելէ առաջ, Պըքըքէի կամքը կը ջանան ընել:

Կարգապահութեան տակ դնենք նաև մեր քաղաք. հոսանքներու կեանքը, սկսելով կուսակցականներէն:

Ազգ մը առանց կուսակցութեան, ազգութիւն ըլլալէ կը դադրի: Բայց ժողովուրդ մը, որուն կուսակցականները միշտ կուսակցական թերութիւններէն գըրեթէ ուրիշ ոչինչ ցոյց կուտան, վտանգուած է ներքնապէս և ծիծագելի ու պժգալի արտաքնապէս:

Կուսակցականներ, ի սէր Զեր ազգին, ի սէր Զեր կազմակերպութեան, ձեր ընտանիքին, ձեր անձին, ձեր հիւրընկալներուն, լրջօրէն դաստիարակեցէք ձեր կրտսերները և օտարներուն ու ազգին առջեւ ներկայացէք ոչ թէ իբր ձգձիմ մարդիկներ, անսանապաշտներ եւ խուլ տարուողներ, այլ որպէս իտէալի մը իմաստուն զինւորները: Ամէն բանէ առաջ ցոյց տուէք, որ զիտէք յարգել հակառակորդ կուսակցութեան մը զաղափարակիցները, որովհետեւ անոնք ալ տարբեր ուղիով թէպէտեւ, բայց նոյնքան ձեզ նման զաղափարի մը ծառայողներ են: Եթէ ատել կ'ուզէք, այդ կատարեցէք միայն անտարբերին:

Հայ կուսակցականներ, ինքզինքնիդ հակակոնցէք, ձեր վայրին համապատասխան ծրագիրներ մշակեցէք, կուսազանութեան տեղ գաղափար յարգել սորվեցուցէք, չմոնալով որ ամեն գաղափար վերջ ի վերջոյ համեմատութեան անխուսափելի օրէնքին ենթակայ է: Եւ ընդունեցէք, որ եթէ իրականութիւն մը կայ, այդ այն է, որ բոլոր ճշմարտութիւնները համեմատական են, ըլլան անոնք բարոյական, կրօնական կամ քաղաքական:

Իսկ եթէ ի վիճակի ըըլլաք պէտք եղած վայրկեա-

Նին սուրբ միութիւնը կազմել, վտանգի առջեւ ցրուեցէք և այդպէս գոնէ, աւելի ծառայած կ'ըլլաք հայրենիքին:

Ականջ դնենք և լսենք թէ՝ մեր արար եղբայրները ի՞նչ կը խորհին այս մասին։ «Օսմանեան պետութեան օրերէն մնացած կուսակցական անկազմակերպ դունդեր զիրար հալածելէն զատ, մեր խաղաղութիւնը կը վրդովեն իրենց անվերջ պառակտումով։ Զիրար կ'ատեն թուրքէն աւելի։ Մեր երկիրը մաղմագալատ չէ»։

Որքա՞ն տարբեր պիտի ըլլար եթէ ըսէինք ինչ որ ըսուեցաւ յոյն կուսակցութիւններու մասին Navarino-ի պատերազմէն յետոյ։ «Անոնք ազգը փրկեցին և այժմ ժողովուրդը լրջօրէն կը կազմապերպեն»։

Օրուայ պէտքը արար-հայ յարաբերութեան մըշակումն է, ի՞նչ ըրին այդ ուղղութեամբ մեր կուսակցին, հիւրընկալներու առջեւ խոնեմ չվարուեցան և շակումն է, ի՞նչ ըրին այդ ուղղութեամբ մեր կուսակցականները։ Օտար թերթերու մէջ զիրար հարուածետեղական կան կապավարութիւնները զանոնք արգելքի տակ երբ հայ մը կը ներկայանայ ուեէ գործ կամ պաշտօն մը խնդրելու, կը հարցուի թէ՝ «կուսակցութեան մը կը պատկանիս»։ Դէպի լաւագոյնն ուղղուելու համար ուշ չէ։ Օ՛ն ուրեմն հայ կուսակցականներ, մեր ազգային կեանքի ջիղերը ձեր իրական պարտականութեան լուծին տակ, յարգեցէք որ յարգուիք։

* * *

Աւելի միիթարական է մեր մարզական խումբերու դերը հայ-արար յարաբերութեան մշակումի շինարար դորժին մէջ։ «Առողջ միտք առողջ մարմնի մէջ»։ Մեր մարզիկները սքանչելիօրէն մեր փիզիքական կարողութիւնները։ Հայ հոգեկան ուժն է որ կը թափանցէ մեր

մարզիկներու սրտին մէջ։ Պարտուած կամ յաղթական անոնք սքանչելի դեր ունին բարւոք յարաբերութեան մշակման գործին մէջ, Յետոյ այդ գեղեցիկ հաւաքոյթները, ուր ուս ուսի կը կանգնին և հոն սրտերը կը բարախին նոյն համաչափութեամբ։ Այդ պահուն նոր հայրենիքի մը զաւակներուն հոգիները անզգալիօրէն շփման մէջ կը մտնեն և կը շաղուին իրարու, անքակտելի կերպով։

Միայն թէ՝ զգուշ ըլլալու է, խաղավայրը ուազմադաշտի վերածելէ։ Մարզական հոգին բարձրէն պէտք է թոչի և մարզիկները պէտք է զիտնան գնահատել ու ևէ խումբի արժանիքը։ Պէտք է զիտնան նաև, որ կան երբեմն պարտութիւններ, որոնք յարաբերական նպատակով աւելի նպաստաւոր կ'ըլլան, քան թէ ապօթալից։ Պարտութեան ժամերուն, դասալքուելու տեղ, նոր եռանդ մը ստանալու է։

Կը պատահի, որ մեր արժանապատութիւնը վիրաւորուած ըլլայ, բայց մոռնալու չէ թէ՝ մենք պարտաւոր ենք այդ ատեն աւելի խոհեմ ըլլալու, քան թէ տեղացիները ու առանց քծնելու, խիստ քաղաքավար ու ազնուական կեցուածք մը պէտք է ունենանք։

Մարզիկներ, եթէ ձեր խումբերը միատարր կազմելու հնարաւորութիւնը չունիք, այդ պատճառ մը չէ սակայն, որ ձեր ներքին անհիմն պառակտումները՝ երկու շերտաւորումի մէջ օտարին ցուցադրելու։ Ամէն գաղափարէ, ամէն զգացումէ եւ ամէն շահէ վեր ազգային նկատումը կայ եւ ազգային կենսական պահանջեն է բարւոք յարաբերութիւնը։



III

Անցնինք մշակուելիք այն կէտերուն, որոնց մասին
գործնական ունէ քայլ առած չենք:

Ընթանելան յարաբերութիւն: Ազգովին կարծես
կ'զգուշանանք ոչ-հայ տարրերու հետ ընտանեկան յա-
րաբերութիւններ մշակելէ: Կ'այցելենք քաղաքի միւս
ծայրը գտնուող մեր հայրենակցին և կանտեսենք մեր
դրացի արարը: Հարեւանդ որ մէկ աստիճանի վրայ ալ
եղած ըլլայ, կրնայ օր մը, ժամ մը, վայրկեան մը
իր փրկարար օգտակարութիւնը ունենալ:

Մօտեցէք անոնց առանց քննելու. յարգեցէք ի-
րենց սովորութիւնները, ձեր սիրալիր կեցուածքով գը-
րաւեցէք իրենց համակրութիւնը, դժուարին ժամե-
րուն ձեր օժանդակութիւնը մի զլանաք, մասնակցե-
ցէք իրենց ուրախութեանց՝ հոդ չէ թէ անոնք չհամա-
պատասխանն ձեր ապրելակերպին:

Ապրելակերպը փոփոխութեան ենթակայ ըլլալուն
պատճառաւ մի մեղադրէք զիրար, ամէն վայր ունի իր
մտածելակերպը, զոր մէկէ աւելի ազդակներ կուզան
սրբացնելու: Անոնցմէ առէք միայն լաւ օրինակներն
ու յատիւթիւնները, ձեր հայրենասիրութիւամբ, աշ-
խատասիրութեամբ ու ընտանեկան սրբութեամբ ջառ
նացէք օրինակելի դառնալ:

Ներկայացէք ձեր դրացիներուն իբրեւ հայ, ե-
րախտապարտ, վեհ ու համեստ անհատներ: Ձեր ար-
ժանիքը նոռազեցուցած կ'ըլլաք, եթէ անուննիդ այլա-
փոխէք, մտքերնիդ կեղծէք եւ հայ ըլլանիդ ուրա-

նաք: Արաբերէն առակը կ'ըսէ՝ “ منْ نَكَرَ أَصْلَهُ لَا أَصْلَهُ لَهُ ”
(ան որ ուրանաց իր ծագումը, չկրնար ունէ արժանիք
ունենալ):

Հայը որոշած է գեռ չձուլուիլ և կորսուիլ այլ ազ-
գնրու գոգին մէջ, բայց այդ ըսել չուզեր աղտոտ ազ-
գայնամոլութեան մը ծառայել: Լրիւհամերաշխութիւ-
նը բնաւ չխաչածեւեր նոյնքան հայատիպ որոշումին
թէ՝ պէտք է անվերապահօրէն սիրենք մեր երկրորդ
հայրենիքը, ծառայենք անոր մեր բոլոր ուժերով,
սորվինք երկրին լեզուն և չզանազանենք մեր շահերը՝
որովհետև այդպէսով իրապէս ծառայած պիտի ըլլանք
միանգամայն մեր մայր հայրենիքին:

Հոս կրկին ձեր աչքին առջեւ բերեմ հրեաներու
օրինակը և պիտի տեսնէք թէ՝ դարեր շարունակ զա-
նազան երկիրներուն մէջ հաստատուելով, շաղուելով,
երբեմն հակասական քաղաքակրթութեամբ, օգտակար
ըլլալով իրենց վայրին գրական, գիտական եւ առեւ-
տրական մարզերուն մէջ: Այսօր, Պաղեստինի մէջ
քով-քովի եկած են հրեայ Զուկցերիացին, հրեայ Գեր-
մանացին, հրեայ Ֆրանսացին, հրեայ Սպանիացին, մէկ
հոդի եւ մէկ մարմնի հիանալի ներդաշնակութիւն մը
կազմելով:

Մեր կրօնքը կը թոյլատրէ մեզ աւելի մեծ
արդիւնք մը ապահովել, եթէ մեր հաւատքը պա-
հենք անոնց նման նոր արշալոյներուն, հաւատքը
վերակենդանացման, հաւատքը բարձր իտէալին և աղ-
գային արժանիքներու անխախտ պահպանման,

Պատմութիւնը ժամանակ չունի,, վայրկեանը եւ
դարերը իրար կը նմանին, այն ազգը որ վհատիլ չի
գիտէր, կը յաղթանակէ ուշ կամ կանուխ: Զրի հայ-
րենասիրութիւնը արժէք չունի. եթէ կ'ուզէք քննա-
դատելի չըլլալ ապագայ սերունդին առջեւ, կրկնա-

պատկեցէք ձեր բազուկներուն ուժերը և ջանացէք այս դժուար, կնճռոտ եւ փափուկ փոխանցման շրջանը ճարպիկօրէն բոլորել ու հասցնել մեր դարաւոր և թանկագին նաւակը՝ մեր յաջորդներուն։

Հայը տառապանքի, յաղթութեան, գերիշխանութեան եւ գիտութեան ճանապարհին մէջ կանգուն պատհեց իր դրօշակը և բերաւ մեզ յանձնեց։ Հայ երիտասարդնե՛ր, կ'ուզէ՞ք դուք զայն վար առնել և ոտնակոխ ընել։ Ի՞նչ պիտի պատասխանէք պատմութեան եթէ մահազդով մը փակէք անոր անթառամ էջերը։ Ո՛չ, չպիտի բաղձայիք այդ նախատինքը դրոշմել ձեր ճակատներուն վրայ։ Հայ երիտասարդնե՛ր, ձեր ամենայետին ուժն իսկ իսպառ դրէք կանգուն պահելու համար այն սուրբ աւանդը, որ ձեր հայրերէն եւ նախահայրերէն ժառանգած էք, ու հայ-արաբ յարաբերութեան մշակումին մէջ ան թող ըլլայ մեր սիրամիր կապերուն անքակտելի ժապաւէնը։

* * *

Քաղաքական յարաբերութիւն. — Արդիական ուժերու միակ յենարանը զիրար ամրացնելու մէջ կը կայանայ։ Հզօր Անգլիան՝ Նետի բարեկամութիւնը կը բաղձայ։ Հսկայ Ֆրանսան իր զօրութիւնը կը գտնէ կեղրոնական Եւրոպայի փոքր համակրութեանց մէջ։ Լիբանանցիները, ինչպէս որ նախապէս յիշեցի, անխռտիր մէկ կրօնական պետին՝ ձեռնհասութիւնը կ'ամրացնեն։

Քաղաքականապէս, Սիւրիոյ հայ գաղութը հիմնական ուեւէ միջամտութիւն մը ստեղծելու ջանք ըրած չէ։ Մեր գաղութը պէտք է մօտենայ և կապուի այն զանգուածին հետ, ուր իր շահը կրնայ ապահովել պաշտօնական շրջանակներուն մէջ։ Անորոշ և թոյլ

կեցուածք մը, կրնայ միայն անհաստատ և մասնակի արդիւնք տալ։ Եթէ չկարողացանք մեծամասնութեան կողքին քալելու կարելիութիւնը ստանալ, պէտք է որ առանց չօշափելի հակառակորդի ղեր մը ունենալու, միանանք փոքրամասնութիւն կազմող գաղութներուն։

«Գաղութներուն» կ'ըսեմ, որովհետեւ գեռ այս երկիրը կրօնական բաժանումներու վրայ հիմուած է և քաղաքական կուսակցութիւններ գոյութիւն չունին։ Թէպէտեւ պաշտօնապէս, քաղաքական ղիրք մը ստացած չենք և քաղաքականութեան հանդէպ չէզդոք կեցուածք մը հրահանգուած է մեզ, այնուամենայնիւ ժամանակը եկած է՝ գոնէ երկրորդական կամ երրորդական դերեր վերցնելու ձանձրոյթը առնելու։ Մեր քաղաքականութեան մէջ պէտք է մասնակցինք հետեւեալ կերպով։

Նախ տեղացի տարրը, յետոյ անոնցմէ մեր կողքին յենողները, զանց չառնելով հովանաւորող տէրութեան հանդէպ մեր երախտագիտութեան պարտականութիւնները։

Մեր ղերը, ըստիս, բաւականին փափուկ է, բայց այդ պէտք չէ հոսանքէ տարուելու չափ նուրբ ըլլայ։ Բոլոր քաղաքացիական պարտականութիւննիւ լիուլի կատարելէ յետոյ, մեր իրաւունքներուն բծախնդիր տէրը պէտք է դառնանք և չթոյլատրենք, որ յաւիտենական իրը ազգաա եղբայրներ համարուինք։

Երեսփոխանական ընտրութեանց առթիւ, շեշտելի կերպով, մեր գաղութիւն բոլոր խաւերը իրենց քաղաքացիական պարտականութիւնը մրցակցաբար ըրին, բայց ի՞նչ քաղաքական ուղղութիւն տուինք և կուտանք մեր երեսփոխանին։ Մեր ազգային զերագոյն մարմինները, ամէն հարցի շուրջ, պէտք էր որոշէին իրենց տեսակէտը, որպէսզի երեսփոխանը ժողովուրդի կամքը կատարելու մղումը ստանար և այդ փոխադար-

ձաբար իր գաղութին հանդէպ ունենար՝ գոնէ բարոյական պատասխանատուութեան ծանրակշիռ հարկադրանքը։ Փոխ-յարաբերութեանց մէջ այս կեցուածքը պիտի ունենար իր ազդեցիկ տպաւորութիւնը և ուղղութիւն պիտի տար մեր ապագայ ոչ թէ պահանջներուն, այլ պէտքերուն։

Գետական շրջանակներուն մէջ ձայներնիս՝ մեր փեղիքական գոյութեան չափով գոնէ լսելի դարձնենք, միաբերան որոշումները մեր ներկայացուցիչներուն կեղրոնացնելով, Բայց գժբախտաբար այս ուղղութեամբ ոչնչ ընելէ զատ, զիրար կը մեկուսացնենք, կը վարկաբեկնք եւ երկու ծիծաղելի հակառակորդներ կը դառնանք։

Ազգային իշխանութեան ծառայողներ կամ կրօնական պետեր, իրենցմէ առաջ վազող ցուցմունքներուն առջեւ կը գտնուին... եւ երբ հաշտուինք թէ՝ մեզի մեր սխալներով գրեթէ արհամարհող անձերու առջեւ կը գտնուինք, կրնանք հասկնալ թէ՝ ի՞նչ արդիւնք կ'ստանանք։

Երիտասարդնե՛ր, ձեզի կը մնայ կարդ ու կանոն չնել տան մէջ, պայքարիլ, խօսիլ, զրել, թելազրել, խրատել եւ ապահովել ներդաշնակութիւն, որ լաւագոյն կերպով պիտի ծառայէ հաւաքագէս մեր գաղութին՝ ինչպէս նաև մեր յարաբերական տէսակէտին, որմէ կ'սպասենք մեր մասնակի փրկութիւնը։

Մամուլ. — Ի վիճակի չենք մասնաւոր ֆրանսատառ կամ արաբատառ մամուլ մը ունենալու, բայց կրնանք մեր մասնակցութիւնը բերել տեղականներուն։ Աւելորդ չէ չեշտել մամուլին շինիչ կամ քանդիչ դերը 20րդ դարուն մէջ, ուր ամեն ոք, մանուկէն մինչեւ ծերունին, գիւղացիէն սկսած մինչև քաղաքացին կը կարգան ու կը խորհին թերթով իրենց հրամցուած անունդին համապատասխան։

Ժամանակին կշռեցի անձամբ մէկ, միայն մէկ յօշուածի արդիւնքը և մեր անտարբերութիւնը աւելի թաւ պատճառեց ինձ։ Վեց ամիս շարունակ մարդախուխող պայքար մը, ուր շարունակ մեր ազգակիցները ծովը թափել կ'առաջարկէին։ Համոզիչ գրութիւնն մը սթափեցուց հակառակորդը և ուղղութիւնը գերաքննութեան ենթարկելով, անցաւ անտարբերութեան ճանապարհով կէս պաշտպանողականի դիրքին։

Ճիշ մը ևս ու ահա կացութիւնը կը փրկուէր։ Երիտասարդնե՛ր, քանդիչ զեր կը կատարենք երբեմն, օտար մամուլին հրամցնելով մեր տգեղութիւնները, ներքին «վատմական» ատելութիւնները։ Բանի՞ միլիշ կրամ թոյն պէտք է տարին՝ մեզի դէմ զինուելու համար, տրուած մէկ միլիկրամը բաւարար մահացու հարուած մը ստանալու անխուսափելիօրէն։

Այս առթիւ պարծանքով կրնամ յայտարարել, որ գրքոյկ մը կրցած է աւելի օգտակար ըլլալ, քան թէ 15 տարուան անվերապահ աշխատանքը, կապ մը գտնելու հայ-արաբ յարաբերութեան մշակումին։ Յիշեալ փոքրիկ գործը կարելիութիւն տուաւ Դամասկոսի շարք մը քրիստոնեայ թերթերուն զիմազրել կրօնամոլ մամուլի մը, որ կը պահանջէր հայերուն վտարումը Սուրբայէն։ Սոյն գործը նախնական պատճառ մը եղաւ, որ մեր ծերունազարդ հայրապետին կուրծքը զարդարուի լիբանանեան արժանիքի իմաստալից պատոյն նշանովը։

Ի՞նչ խոր տպաւորութիւն թողուց Բերիոյ առաջնորդ Արտաւազդ սրբազանի վերջին ֆրանսերէն դասախոսութիւնը, որը տպագրուելէն յետոյ բաշխուեցաւ օտար զեկավարներուն։ Բուն հալէպահայութիւնը՝ հինուց ի վեր արդէն մշակած է տեղացիներուն հետ բարոք յարաբերութիւններ եւ տիրացած արաբերէն լեզ-

ւին: Մօտէն կրցած է շիման մէջ մտնել բնիկ բերիացիներուն հետ և վայելած անոնց համակրութիւնը, այնպէս որ երբ 1915 ին ընդհանուր գաղթականութեան մահացու որոշումը տրուեցաւ, այդ վայրի իսլամները յաջողեցան պաշտպանել մեր հայրենակիցները:

Ինչպէս որ բարքերնիս կը պարտադրենք մեր հիւրընկալներուն, մենք եւս մեր կարգին անոնցինին ընտանինալու պարտինք: Այս մարզին մէջ Պ. Պ. Ս. Վարժապետեան, Մ. Զատրճեան և «Ազդակ» օրաթերթի արժէքաւոր գրութիւնները ունեցան իրենց շինիչ աղջեցութիւնները:

Հայ մտաւորականնե՛ր եւ գրողնե՛ր, լաւ ուսումնասիրեցէք հոգեբանութիւնը մեզ հիւրընկալող բազմատեսակ գաղութներուն եւ մի խնայէք ձեր միջամտութիւնը ամէն անգամ, որ անհասկացողութեան հետևանքով՝ իրաւացի կամ անիրաւ առիթներով, կը հաւածեն մեզ կամ նոյնիսկ անտարբեր կը դանուին մեզի հանդէա:

Խառն ամուսնութիւններ.— Քանի որ հայ երիտասարդներուն կը խօսիմ, ինչպէ՞ս չբանալ խառն ամուսնութեանց այրող էջը: Հայ-արաբ յարաբերութեան մշակումի տէսակէտով, խառն ամուսնութիւնները կրնային լաւ արդիւնք մը տալ, եթէ տկար գաղութի մը չպատկանէինք: Մեր հաւաքական տկարութեան աղջեցութիւնը՝ ընտանիկան յարկէն ներս ալ կը բերէ իր թերի կողմը: Մեր երիտասարդը կամ եւ րիտասարդուհին՝ մեղրալուսնէն վերջ, տարբեր դիտակով պիտի դիտուին եւ որոշ պրիսմակով միայն խաւար ճառագայթէ պիտի լուսաւորուին:

Բոլորս կը ճանչնանք ընտանիքներ, որոնք կազմուած են խառն տարբերէն: Միայն մէկը այդ ընտա-

նիքներէն երջանիկ եղած է: Բացատրութիւնը ենթակայ է ամոլի անդամներէն մէկը միւսին բացարձակ ենթարկման, եթէ չ'ըսենք գլուխութեան:

Բայց այնքան ժամանակ, որ սէրը բնական օրէնքէ մը կը բխի, որքան ատեն որ քու պատուհանէդ կը տեսնես դրացիդ կամ դրացուհիդ, խառն ամուսնութիւնները պատահական են: Աւելի զափաւոր կը համարուի երբ մեր աղջիկները կուտանք, քան երբ օտարէ մը կ'առնէք: Որովհետեւ գեղեցիկ սեռը աւելի հնազանդութեան կ'ենթարկուի եւ յետոյ ընտանիք մը ընդհանրապէս կ'արժէ այն, ինչ որ կ'արժէ մայր մը: Երակներուն մէջ հայու արիւն ունեցող մայր մը, որքան որ արաբ ընտանիք մը կազմէ, այդ յարկին մէջ կը բուրէ հայասէր ոգին:

Հայ արաբ յարաբերութիւնը այդ միջոցաւ կրնայ ամրանալ, եթէ մեր օրիորդները կարենան գործածել ձկուն հոգեբանութիւն եւ մնան իրենց ազգային բարձրութեան վրայ:

Նոյնը չէ պարագան, երբ մեր երիտասարդները օտար աղջիկներու հետ կ'ամուսնանան: Նախ մեր գաղութը կը տկարանայ և դէպի բացարձակ ձուլում կ'առաջնորդուի, բարւոք յարաբերութեանց իսկ շատ անգամներ արգելք ըլլալով, եթէ երիտասարդը իր առնական տիրապետող ընազդը չետել ուզէ:

Այսուհանգերձ, պէտք է նկատել որ գեղեցիկ սեռի կամքով օժտուած զէնքը խիստ աղջու կ'ըլլայ միշտ: Ձեր ծրագիրներէն թէպէտ հեռացուցէք խառն ամուսնութիւնները, բայց տեղացի գեղեցիկ սեռի պատկանողներուն համակրութիւնը ջանացէք ամէն բանէ առաջ ապահովել: Երիտասարդնե՛ր, օժանդակցէք ձեր քոյրերուն, մայրերուն, տիկիններուն՝ տեղացի իգական սեռը սիրաշահելու գործին մէջ: Անոնք կրնան միայն դիւրին եւ հիմական յաղթա-

Նակներ տանիլ, մէկ ժպիտով կամ խօսքով կ'ստա-
նան աւելի շօշափելի արդիւնք, քան թէ այրերու
տեսդաղին գործակցութիւնները: Գեղեցիկ սեռը գալտ-
նիքը ունի մեծին ու պզտիկին ուղեղները ձեւակեր-
տելու եւ հրաշքով մը կրնայ հայ-արաբ յարաբերու-
թիւնները նոր ու փայլուն փուլի մէջ մտցնել:

Երբ Յիսուս յարութիւն առաւ, նախ կանանց
տեսնուեցաւ: Անոնց մէջ թովմաս առաքեալներ չ'ըլ-
լալէ զատ, իրականութեանց գաղափար մը մատակա-
րարելու բնական յատկութիւնները կը վայելեն, Բայց
այս տեսելակերպի մէջ եւս աւելորդ չըլլա՞ր արդիօք,
երբ կրկին կրկին յիշեցնենք թէ՝ պէտք է զգուշա-
նալ քծնելէ: Վայ ճռզի, եթէ կեղծէք զգացումնիդ, և
այդ ժամանակ վեր մազլցելու տեղ, անդարմանելի ան-
կում մը կ'ունենաք: Նախատինքի կ'արժանանաք, եթէ
ուրանաք ծագումնիդ եւ լքէք ձեր աւանդութիւնները:

* *

Ակումք.— Հայ-արաբ յարաբերութիւն մշակելու
նպատակաւ, քանից խօսուեցաւ ակումք մը ունենա-
լու մասին, որպէսզի երկու տարրերը շփման մէջ կա-
րենան մանել:

Հանրութենէ դուրս ծրագիր մըն է այդ: Նախ
մեր նիւթական միջոցները չեն թոյլատրէր ներկայա-
նալի վայր մը կառուցանելու եւ ապրեցնելու համար,
ու յետոյ այս օրերու մտայնութիւնով ոչ ոք կարելի
է կատել պարզ պրօպականտի՝ հաւաքական նպատակ-
ներով: Ակումքը կը մնայ թափուր, եթէ ան խիստ
հրապուրիչ ժամադրավայր մը չըլլայ: Արդի երիտա-
սարդութեան երկարաշունչ եւ չոր մտային զբաղմուն-
քը ոչ սրտին եւ ոչ ալ հոգիին կը խօսի: Ան կ'ուզէ
շարժապատկերի եւ օդապարիկի արագութիւն իր տե-

սակցութեան ու յորդեռանդ մտայնութեան մէջ:

Ի՞նչպէս հաւաքել զանոնք եւ գոհացնել: Ընտա-
նեկան յարկին մէջ նոյնիսկ կարելիութիւն չկայ այժմ
երկարատեւ հաւաքոյթներ ունենալու, ուր մնաց հան-
րային վայրի մը մէջ յաջողութիւն սպասելը: Հրա-
ժարինք ուրեմն առժամապէս այս տեսակէտէն եւ մեր
միջոցները ի գործ զնենք՝ կայծակի արագութեամբ
անցնող մեր արդի տեսակցութեանց եւ հաւաքոյթնե-
րուն մէջ: Արդ ի գործ զնենք մեր կեցուածքով, ար-
տայայտութեամբ, հաճոյակատարութեամբ, բարձրու-
թեամբ եւ բոլոր գրաւիչ աղղեցութեամբ, զոր մարդու-
համակրելի կը դարձնէ անզգալիօրէն:

* *

Գիւղագնացուրիւն.— Գիւղագնացութեան միջո-
ցին բազմաթիւ առիթներ ունինք սերտ յարաբերու-
թիւններ մշակելու տեղացիներուն հետ: Դժբաղդաբար
հոդ ևս մինք կ'ունենանք լճացած կեանք մը, երբ
չնչին զոհողութեամբ կրնանք զրաւել զիւղացիին հա-
մակրանքը: Վերջերս լիբանանեան զիւղի մը մէջ,
հայերը վարձեցին տրամադրելի գրեթէ բոլոր տունե-
րը: Գիւղացիները կ'ապրէին հայերու զրամով, բայց
միջաղէպերը մէկը միւսին յաջորդեցին:

Արաբ մանուկները կը քարկոծէին հայ փոքրիկնե-
րը ու ուեէ առիթով երիտասարդները կը հաւաքուէ-
ին հայ բողոքողի մը չուրջ թշնամական արտայայտու-
թեամբ մը լեցուած: Ատելութիւնը կը սաստկանար: Կիրակի օր մը՝ տեղույն քահանան միրաշահելէն վերջ,
փոքրիկները հաւաքեցին եկեղեցիին մէջ եւ հոն իրենց
յարմար բացատրութիւններ արուեցաւ, չեշտելով թէ՝
վարմունքին որքան կը վնասէ զիւղին: Ազդեցութիւ-
նը այնքան զգալի եղաւ, որ արաբ մանուկները սկսան

հայերէն բառեր սորվիլ եւ երիտասարդներն ալ մէյ-
մէկ պաշտպաններ դարձան։ Գիւղացիք կ'զգացուին ե-
կեղեցիի վերաբերեալ հարցերէն, գացէք երեխն ի-
րենց աղօթատեղիները, մի վիրաւորէք իրենց աւան-
դութիւնները եւ կրօնական համոզումները։ Դրէք ձեր
մէկ դահնեկանը իրենց պնակին մէջ, որը պատճառ կը-
նայ ըլլալ ձեր գանձի մը տիրանալուն։

* *

Հայ Ազատ Որմնադիրներու Միուրիւն. — Օգտակար
միութիւն մըն էր Հ. Ա. Ռ. միութիւնը, որ կազմը-
ւեցաւ 1925 ին Պէյրութի մէջ, հարիւրաւոր հայ՝ բայց
զանազան օթեակներու պատկանող ազատ որմնադիր-
ներու կողմէ։

Ան, նկատի ունենալով հովանաւորող երկիրներու
մէջ հիւրընկալուող մեծածաւալ հայութեան անդի-
տակցութիւնը եւ անկէ բղխած դժուարութիւնները՝
տեղական պայմաններու շուրջ, մէկ կողմէն միջոց կը
հանդիսանար որ հայերը կարենան ապրիլ
իր հաւատարիմ եւ արժանաւոր քաղաքացիներ այն
երկիրներուն մէջ, իսկ միւս կողմէն բարեցակամ
յարաբերութիւններ կը մշակէր իր թոյլաւարելի միջոց-
ներովը, տեղական տարրերու եւ հայերու միջնեւ, ցոյց
տալով մեր եղբայրական ու մարդասիրական անկեղծ
հակումները։

Հինգ տարի շարունակ Հ. Ա. Ռ. միութիւնը կր-
ցաւ տեղական մամուլին մօտենալ։ Զանազան օթ-
եակներու մէջ իր անդամներուն միջոցաւ արդիւնքներ
ձեռք ձգեց և կը պատրաստուէր հայ-արաբ յարաբ-
րութեան մշակումին աւելի ուժ տալ՝ խառն հաւա-
քոյթներ սարքելով, երբ մեր քրոնիկ ախտերը շեշ-
տուեցան. անտարբերութիւն, անհատական անտեղի

մրցակցութիւն, կուսակցական տարակարծութիւն։
Ճղձիմ հաշիւներ յաղթանակեցին նոյն իսկ ազատ
որմնադրութեան բարձրագոյն եւ գեղեցիկ գաղափար-
ները ու այդքան գովելի դործ մը անդամալուծուելէ
յետոյ փճացաւ։

* *

Երիտասարդ եւ երիտասարդուհիներ, առակը կ'ը-
սէ. «Եթէ երիտասարդութիւնը գիտնար եւ ծերը կա-
րենար»։

Այժմու երիտասարդները որ խմորուած են նոր
տուեալներով, ըստ իս, ենթակայ չե՞ն այլ եւս այդ
առակին բառացի իմաստին։ Ի մէջ գրեթէ վտանգը-
ւած մատաղ սերունդին, որոնք կը դարբնուին մեծ
մասամբ այլատեսակ ձգտումներով եւ հասունցած սե-
րունդին՝ որ սրտցաւ բայց կիսկատար միջոցներով օգ-
տուած է՝ կը կանգնի հայ երիտասարդութիւնը։ Բոլոր
զեկերը իրենց յանձնուած, ահա կը զիտենք ուշի ու-
շով իրենց կեցուածքը եւ գործունէութիւնը։ Յոյս եւ
ապագայ ամէն ինչ կախում ունի ձեր խանդավառ ու
սրբազն պաշտօնի կատարումի ձեւէն։ Պիտի ծոփէք
բեռին տակ, պիտի դասաւրէք ձեր շարքերը։

Ոչ մէկ ծանրութիւն կը ճնշէ երիտասարդ ուսեւ-
րուն, ոչ մէկ դժուարութիւն կ'ընդդիմանայ երիտա-
սարդ բազուկին, ոչ մէկ կնճոտութիւն կը խախտէ
երիտասարդի կամքը։

Հայ երիտասարդներ, դուք ձեր աչքերը բացէք
նոր մթնոլորտի մը մէջ, որը բնաւ չի նմանիր ասկէ
15 տարի առաջուանին։ Զեր անդրանիկները երկու
մթնոլորտներն ալ ճանչցան եւ դեռ հինը կ'ազդէ ի-
րենց գանդաղ հոգեբանութեան։ Ուստի ձեզի կը մնայ
արդիական հոգիով, միջոցներով, մարզիկութեամբ

Հայաստանի Ազգային գրա



N10428697

15818